١٢٨٤–ԲԻՇԽԻ–Դ–ԱՎԱԹՈՒՐԳԱ

ԱԱՖԻԱՆԿԱ–2–ԹՐԸՐՈՒՆԻ ՍԱՆԻ–1867

ՕՆ–ՊԷՇԻՆՃԻ–ՄԷՆԷ–ՆՈՒՄԷՐՈ–18–ԹՐԸՐՈՒՆԻ–ԷՎԱԼԷ–21–ՃՈՒՄԱ–ԷՐԹԷՍԻ–1867

ՄԷՃՄՈՒՏԱՑ

Իշ պրս Մէճմուտայը Հավատիս, հէր հաֆթա ճուժաս էրթէսի կիւնէլի տաղրլթլրաճոգ տրը։

Սէնէսի բէշնի օրտագ	140	ղուրուշ։
Անթը պլուղը քէղալիք	70	„
Իւշ պլուղը քէղալիք	40	„
Վէ պիր նումէրօսու	3	„

Տաչրարտան իշիւն պէհէր նումէրօսու փոսթախանէ նիզամը ժուրնալինէ իւճբէթ ալնմաճաղը խասէթէն պէյան օրունուր։

ՀԱՅԱՏԻՍ

Իլանթրն պէհէր սրտատը պիր տէֆալիգ 3 ղրշ։
Իքի տէֆա իշիւն պէհէր տէֆասընա • • 2 „
Իւշ տէֆա իշիւն պէհէր տէֆասընա • • 1½ „
Իւշ տէֆասոն վնասէ օրան, վէ ղայէթի ուզուն իլանամի իշիւն այրըճա բասարլրիգ օրունուր։
Տաչրարտան կէլէն մէքթուպլար վէ իլանթրն բասթա մէտարիֆլէրի, կէտուրէնլէրին ի

իւչ եիւզ էլլի պին ֆրանգ թազմին վէրիլիպ, էսհապը թէօհմէթ տախի շէտիտ ճէղալէրէ հիւքմ օլունաճադ-մըշ։

Աւսթրիա իմբէրաթորու Ֆիրանսուա Յոզէֆին, իր ճէնազը։

Կէչէն 1848 սէնէսինէ կէլինճէյէ-տէք, Աւսթրիա տէվլէթի Լուրոբա-տա էն տէսբօթ վէ էն միւսթադիլ տէվլէթլէրին պիրի իտի։ Մէթէր-նիք, պու հիյէթին պաշընտա օլուպ, տէվիր էլլէր իլէ ահալիի սրդըշըր-մայը էսասը բօլիթիգա իհթիար իթ-միշ իտի։ ահալի վագտա սրդըշըր ֆագաթ սէս չըգարմադ ըսը, չիւն-քի, դուվվէի ճէպրիյէ դուվվէի տաֆ-ֆիյէտէն էֆզուն իտի, վէ պու հի-յէթ Մէթէրնիքին ադընա համի օ-լունուրտու։ 1848 տէ, պիւթիւն Լուրոբա իլէ Աւսթրիա վէ Մաճար վէ Իթալիա տախի թազէիդ պէնտէ-րինի գօրարտըրար աթարար իսկ, պիր պէօյիւք իհթիալ Վիէննայը զայպ իթտի, իմբէրաթոր Ֆէրտինանտ վէ պիրատէրի Թաճ իւ Թախթատան իս-թիֆա իթտիլէր, Մէթէրնիք գաչը զայպ օլտու կիթտի, վէ օն սէքիզ էաշընտա պու Ֆրանսուա Յոզէֆ թախթա չըգտը։

Աւսթրիա ահալիսի իչիւն պէօյէ պիր ֆիւթուհաթ, ինանըլըր շէյ տէ-յիւ իտի, հասըլ օլան նէթիճէյէ ա-հալի քէնտիսի տախի թատճիւպ ի-տիւպ, վէրիլէն գօնսթիթիւսիօնա հէմէն տիր գանատթ իտիւպ, վէ էմնիյէթ արամայըպ չէրիլտի։ Լաքին Մէթէրնիքին բուհու Աւսթրիա գա-պինէթինտէն հէնուզ մահվ օրմամը-պու գապինէթ ահալիյէ վէրիլէն տը ... դաթա բիւշման օրմուշ կիպի իմթիա... թութուպ, պաշլատը պի-պիր թազ... թիապլարը արամամայա, ըէր պիրէր խ... պէշ օն սէնէ զար-կէրի ամայա, ... գա գօնսթիթիւ-ֆիյնտա, Աւսթրիան... սիօն վար մը էօգ մու..., ... իմթիա-տի։ Օրը իլէ վէրիլէն հէր ... հէր զըն, վէ եարը պուչուգ օր... թէտպիրին սօնու պու տուր, ... նուանտա նէթիճէսի շու օրտու քի Աւսթրիա 1859 տա, Իթալիայը զայպ իթտի, վէ պունտան տա ըոյահ օր-մայըպ նիհայէթ կէչէն սէնէ հէմ Վիէննէտիկի էլտէն չըգարըպ, հէմ Ա-ղէմանեատան տըշարը ամբուրպ, քիւ-չ իւլիւպ պիւդիւրտիւքտէն սոնրա, զանմտի գապինէթին թամ ադը պա-զը նա կէլմիշ տէնիր, վէ պու տէֆա Աւսթրիանըն տուխուլ իթտիի թա-բիդ սաղլամ պիր գօնսթիթիւսիօն թարիգի տիր տէյի ալէյհիմամ թաս-տիգ օրունուր։

Լրպարը բօլիթիգատան բէք չօ-զու իստատա իտէր քի էյէր Աւսթրիա գապինէթի 1848տէ չիմտիքի իհթիար իթտիկի ուսուլէ բայէթ իտէյիտի, նէ Իթալիայը զայպ իտէրտի, նէ Վէնէ-տիկի վէ նէ տէ Ղէմանեայը, լաքին Լուրոբա գապինէթէրինտէ աղը վեր-մէյիմ տէյէրէք հէրսինի վէրէնէրին էմնալի չօգ տուր, նասըլ քի ասրը-մըղտա, Նաբօլէոն, օնունճու Գար-լօ, Լուի Ֆիլիբ պունա թազէ թա-զէ շահատէթլէր տիր։

Հէր նէ հալ իսկ չիմտի ումումէն շահատէթ օրունուր քի, Ֆրանսուա Յոզէֆ ադ վէ գալպտէն իսկեատթ օլարագ պիր հիւքիւմէթը մէշրուլթէ թարիգինէ կիրմիշ տիր, վէ պուն-տան կէրի տէօնէճէյիտէ եօգ տուր։ ամթի իւզ զիբը վուգուատթ տախի շու-նա պիր սօն խասաթ ատտ օրունուր։

1855 տէ, Աւսթրիա տէվլէթի Բօմա իլէ պիր գօնգօրտաթօ թանզիմ իտիւպ, պունտան բուհանի կիւրու-հի պէօյիւք պիր գուվվէթ ալմըշ ը-տը։ լաքին չիմտի հիւքիւմէթը մէշ-րուլթէ թահթընտա պուլունան պիր ահալիյէ բուհանինին պու գատար գուվվէթի չօգ կէլիպ պու գօնգօրտա-թօնուն ֆէսխի ումումէն մանթըպ, վէ մուճիպլինճէ քէյֆիյէթին միւզա-քէրէսի միլլէթ մէճլիսինէ իհտալէ օ-լունմուշտուտ, պէօյէ պիր հէվալէ-նին սօնու, գօնգօրտաթօնուն մահ-վընա գարար վէրէճէյի կիւն կիպի աշիքեար օլտուզունտան, Իւսթրիա փիսգոբոսպարը թուլթուշուպ, վէ 23 գատարը պիր եէրէ կէլիպ մէշվէրէթ-լէր իտիւպ, պիր արիզէ թանզիմ վէ Վիէննա սէրփիսգոբոսու Գարտինալ Բաֆիսէր վասէթասը իլէ իմբէրաթո-րա թազտիմ իթմիշլէր իտի։ պիր գաչ կիւն սոզրա, իմբէրաթոր շու ճէվապը վէրմիշ տիր Գարտինալա։

«Սէրփիսգոբոսպարը վէ փիսգոբոս-լար թէրաֆընտան պիպլէրէ արզ օրու-նան արիզէի, մէսսէլ վիւքելամա ի-հալէ իթմիշիմ։

«1849 տա վէ 1861 տէ տէ Գա-թոլիք քիլիսէսինին մուհաֆազայը հուգուգ վէ մէնաֆիի հագգընտա էճնիյէթ իսթէմէք նէյէթը խայրխէսի իլէ։ Փիսգոբոսպարը պէօյէ պիր ճէ-միյէթլէ օ վագըթլարտա արիզէ թազ-տիմ իթմիշլէր իտի, վէ էօյլէ տէ զանն իսէրլէր իտի քի պէօյէ պիր հարէքէթ զամիրլէրինին մուգատտէս պիր պօրճու իտի, էվվէթ պու հա-րէքէթ պիր չօպանլըգ պօրճու, վէ նէյէթը խայրխէ իլէ օլտուգճա, պէն տէ մէտհ ու սէնա իտէրիմ։

„Պու ճիւմլէ իլէ չիմտի աշըրը թէէսսիւֆ իտէրիմ քի, Փիսգոբոս-լար, մալիւմ օլան արզիւմ իւզրէ հիւքիւմէթիմին պունճա ճահտ ու իգտամընա, վէ հալլ ու թէսվիսէսի-նէ էշէտտը իհթիաճ պուլունան պիր թազըմ մէսէլէլէրէ պիր հիւանիւ-սուլհ թարիգի արանմասընա եաբ-տըմ վէ մուավէնէթ իտէճէք եէրտէ պիր արիզէ թազտիմ, վէ նէշր իւ ի-լան իտէրէք, վիւքելանըն իշինի պիւ-թիւն պիւթիւնէ կիւճլէթմէլէր։

«Նէ գատար գելլ իւ գալէ մու-ճիպ օլտու պու արիզէ, վէ հէմ տէ էօյլէ պիր վագըթտա քի, քէնտիսէրի-նին տախի մուհագագէն թէյիտ խ-լէտիրլէրի միսիլիւ, իթթիֆագ վէ իթթիֆատ օրմայընճա օրմագ, վէ հէր քէսին ագտէմը վաճիպէյի զիմմէթի, օրթատա օլան չիգագ վէ միւնազա-լէրին թէզելիտ վէ թարագգը պուլ-մասընա սալա պիր սէպէպկէթ վէր-մէք օրմաճագտը։

«Բիլիսէնին հուգուգլարընը մու-... վէ հիմայէ իթմէյէ նէ տէ-հաֆազ... ճահտ իւ իգտամամ վար, ըէճէլէրտէ դրոս կիւրուհի բանա պունա փիսգ... օրմայը տրը, լաքին իսկեատթ օրմուշ ... պիր հիւքմտարը մէմուլ իտէրիմ քի ... էթլէ, իճրա մէշրուլթ օրտուզում ճիհ ... օրճլարըմ ... ինճէք սայը տահա նէ պ ... խա-օրտուզունու տա փիսգոբոսպա-թարըլուզնա կէթիրիրլէր։»

Դէզպէք Վիէննատան եաղլտը-ը վէճհ իլէ։ հոկտ. 14 իւնտէ իմբէ-բաթոր Ֆրանսուա Յոզֆ, Վիէննանըն տայրէնի պէլէճէնէի վէքիլէրինի հու-զուրս գապուլ իթմիշ տիր։ Պու տայ-ըէ տախի փիսգոբոսպարին արիզէսինէ ճէվապ օլարագ պիր ալիվէ թազտիմ իթմիշ օրտուզունան, իմբէրաթոր, պունլարա տա շու ճէվապը վէրմիշ տիր։

«Աբիզէնիզի վիւքելամա թէսլիմ իտէրիմ։ Ամնիսթիան ահալինին թէսլի-մա վէ թէրպիսէսինէ Վիէննա պէ-լէտիյէ տայրէսինին նէ տէրէճէ ճահտ իւ իգտամ իթտիյի հէր չէնտ մէճլիս-մա օրմուշ տուր, վէ էօյլէ էմնիյէ-թիմ վար տրը քի պէլէտիյէ մէճլիսի-նին միւբարը, կէրէք Իտատիյէ վէ կէրէք Բիւշտիյէ մէկթէպլէրինտէ մէղ-հէպլին թէյսիրինի ասլա վէ զէրրէ գա-տար թէնզիլ իթմէք նէյէթինտէ տէ-յիւնէր տիր։

«Չիւնքի էօյլէ զանն իտէրիմ քի, պէլէտիյէ մէճլիսի, այնը պէնիմ կիպի բանա իսկեատթ օրմուշ տուր քի, ա-հալիլէրին ախլագճա օլան հէր սա-հիհ թէրպիսէլէրինին էսասը մէղհէպ իւզէրինտէ պուլունմագ կէրէք տիր։»

Ինկիլթերրա Դիլէսի։

Պու սէրնամէ իլէ, Անգլիթէօրտէ, Ինկիլիզ վէ սայրը զազէթալէրտէ շու վէճհիլէ եազըը տրը։

Ինկիլթէրրանըն բուհանի բէյսի, Գանթօրպէրի սէրփիսգոբոսունուն տավէթի իւզրէ, սէպտէմբէրին 24 իւնտէ քէաֆֆէյի Ինկլիգան թապիր օրունան Բրօթէսթան փիսգոբոսլա-ըը, պիր ումումի սինոդ եախօտ ադ-տը մէշվէրէթէ օթուրտուպ, վէրանք-լէրի գարարլարը տախի նէշր իւ ի-լան խլէմիշլէր տիր։

Ինկիլթէրրատան տրշարտտա օլան փիսգոբոսլարընը տախի պէօյէ պիր ումումի մէշվէրէթտէ պուլունմամա-ը, պու իլք տէֆա տրը։

Պունլարընը օթուզ տէօրտիւ Ին-կիլթէրրատան իտի, եիրմի իւչիւ Ին-կիլիզ ատտարընտան վէ եիրմիսի մէ-մալիքի միւճթէմացը Ամերիգատան։ Պունլար քէնտիլէրինէ շու խամի վէր-տիլէր, «իլք վէ միւթթէհիտ Խրիս-թիան քիլիսէսինին փիսգոբոսլարը»։ Վէ միւրատլարը Ինկիլիզ քիլիսէսի-տէ զուհուր իտէն իհթիլաֆլարը մահվ իտիպ, ճիւմլէյի, պիր, թապիր օլան քիլիսէնին տինինէ վէ նիզամընա տավէթ իթմէքտի քի, պու իտի տէ-տիկէր էօթէտէն պէրու ասրլ Ինկի-լիզ Բրօթէսթան քիլիսէսինին մագսէ-տը վահիտի։

Բրօթէսթան քիլիսէսինին գավլին-ճէ, հէր քէս սէրպէսթ տիր, ազիզ քիթապլարա քէնտի ամնայըլընա կէօ-րէ մանա վէրմէյէ, վէ պու շարթը բիմսէ պօզամագ, լաքին պունտան տա քիլիսէ պիրլիյի վէ քիլիսէ նիզամը պաշլամըշը եավաշ եավաշ մահվ օրմայա վէ Բրօթէսթան քիլիսէսին-տէ, պու պիրլիյի պօզաճագ տէրէճէ-տէ կէօնահէօն էֆքեարլար վէ կէօ-նահէօն փիսգոբոսլար զուհուր իթմէ-յէ։ Ինկիլիզ քիլիսէսի չօգտան պէ-րու չալըշըրտը, պիր թէրաֆտան շու մանա սէրպէսթիյէթինի պօզմայարագ, տիկէր թէրաֆտան քիլիսէնին պիրլի-յինի վէ նիզամընը մուհաֆազա իթ-մէյէ, չիւնքի աշիքեար կէօրիւրտիւ քի պու մանա սէրպէսթիյէթի եա-վաշ եավաշ քիլիսէ պիրլիյինի վէ քի-լիսէ նիզամընը մահվ իթմէքտէ իտի։ իմտի պու սէպէպ իչիւն պէօյէ պիր ումումի մէշվէրէթ ադտընա գարար վէրիլտի։

Պու ճիւմլէ իլէ Ինկիլթէրրանըն Գանթօրպէրի սէրփիսգոբոսու հէր նէ գատար Ինկիլիզ քիլիսէսինին բէյ-սի ատտ օլունուրտատտա գրալ եախօտ գրալիչանընն տախի քիլիսէ իւզէրինէ պաղը մէրթէպէ հուգուգու վէ հիւ-քիւմէթի պուլունտուրզունտան, տէ-րուհտէ պէօյէ իբլեխ թազտիմ օրուն-մուշ պիր բուհանի հիւքիւմէթին, Կիլթէրրատա թապի օրմայան քիլի-սէնին նէ տէրէճէյէտէ հիւքմիւ օ-սէյրեն, պու պիր մէշքիւք քէյ-ֆիյէթ օլուպ, վէ օր վէճհիլէ պու մէճլիս ումումի Բրօթէսթան քիլիսէ-սի մէճլիսի սայրլատտը խսէ տէ, Ինկ-նէ Գանթօրպէրի սէրփիսգոբոսու-նուն սէրայընա թօքլանըպ, վէ սեպտեմբէր 24 իւնտէ մէշվէրէթէ պաշլանըրպ, թամ տէօրթ կիւն տէ-վամ իլէ կիլք էվվէլ շու իւչ մատտէ-յէ գարար վէրիլտի։

Պիր եէրտէ պիր էէնի Բրօ-թէսթան փիսգոբոսլուղու թէշքիլ օ-լունտուղու հարտէ, սայրը բուհանի մէսնէ տատրըբրա խապէր վէրմէք լա-զըմ կէլէճէյի։

2. Ատալարտա օլան բրօթէսթան քիլիսէլէրի իլէ Ինկիլթէրրատա օլան բրօթէսթան քիլիսէլէրինին պիր մէղ-հէպ վէ պիր նիզամ թահթընտա պու-լունմասընը։

3. Հէր նէրէյէ պիր բրօթէսթան միսօնարը կէօնտէրիլիր իսկ, օ միսո-նարըն օ մահալին փիսգոբոսունա թապի օրմասը։

Լաքին սօղրատան տաշրա փիսգո-փոսլարընին մաթլուպու իւզրէ պու տայրէ պիր աղ տահա կէնիշլէնտի, պունլարընն պիրի տէտի քի պու մէճ-լիստէն մագսատ, Ինկիլիզ քիլիսէսի իչիւն պիր ադայիտի տինկէ թախխա իտիւպ պունա թապի օրմայանլարը բէ-ֆազի (հերետիկոս) տէյի իլան իթ-մէք օրմալը տրը։ վէ սէրբէսշիք իտէն-լէրի աղ իթմէյի տիր տէտի, էզ-ճիւմլէ Գալիլէօ նամ փիսգոբոսու, քի հաղրէթը Իսանըն ալլահլըղընը ինքեար իթմէյի հալտէ տախի էինէ փիսգոբոսլուգ մէսնէտինտէ դալմագ իսթէր վէ աղլ օրմամագ։

Նիհայէթ փիսգոբոսլար սինոդու ամթիսղինը գարարլարը վէրիպ վէ ադիֆէթ թապիր օրունան պիր նամէ իլէ քի ճիւմլէսի իսմալատրար, քէյ-ֆիյէթի ալէմէ պէյան իլան էտիրը, վէ պու պապտէ կէրէյի կիպի Բօմա ու-սուլլէրինէ եազըշը օլտու լար։

Իշթէ վէրիլէն գարարլար։ Պու նամէ տին վէ ուսուլ պիրլիյինի քիլի-սէյէ գանուն իթթիխազ իտէր։ լա-քին մանա սէրպէսթիյէթի իւզէրինէ տախի սիւքիւթ իտէր։ Պունտան պէօյէ հէր էէնի փիսգոբոս նատասը-տա քիլիսէ բէյիզլէրինէ խապէր վէրի-լէճէք, փիսգոբոսլարըն սինոդլարը սէրփիսգոբոսլարըն եախօտ ումումի սինոդլարըն հիւքմիւ ալթընտա պու-լունճագ, պիր քէպիր մէղհէպ մու-հաքէմէսի տիվանը գուրուլուպ, մէղհէպճէ վէ նիզամճա հէր տավա պու տիվանա աբէլլօ օլունճագ վէ գարարը գաթի թութուլաճագ, նի-հայէթ Գալիլէօ նամ փիսգոբոս քիլի-սէտէն թարտ օլունճագ։

Պու գարարլարըն էքսէրի նասը-լ քի տէֆիք Բօմա ուսուլլէրինին թագ-լիտի օլտուզունտան, Ինկիլթէրրանըն ալթը էյալէթի փիսգոբոսլարը պու-մէճլիստէ պուլունմագտան իմթինա իթմիշլէր տիր։

Մէճմուանըն Դիլէրի պիր հէլմը։

Պու տէֆա թէքրար մէճմուր օլ-տուգ խասթա խասթա էլիմիզէ գա-լէմ արմաղա։ տիւնեանըն նաղարը տրգգ աթը Շարգտա վէ Ղարպտա պիր իբի մուհիմ բօլիթիգա նոգթա-լարընա մունհասրը վէ պիրա տապը օ-բալարտան հավատիսէ մունթազրը օրտուզու հալտէ, զազէթամըզդն թա-թիլինի թէճվիզ իսէմէյիպ, պիզլէրէ նէ տէրէճէ միւշբիլ օլաճագտա տա, տէվամընա զայրէթ իսէճէյիզ, հաթ-թա եագրն կիւնլէրտէ օգունաճագ պիր իլանըմըզտան ադնաշրլաճագը վէճհ իլէ Խուզնամէլէրիմիզին հէմ տէօրթ գաթ պէօյիւք վէ հէմ եէվ-մէյէ նէշրինէ լազըմ կէլէն ըսլա-հաթ վէ թէչէպպիւսաթէ թէրա-ֆիմըզտան տախի սարֆը սայ վէ պէղ-լը իգթիսար օրունաճագ տրը։ Լա-քին պէօյէ պիր աղը էեւքիւն ալ-թընա կիրմէզտէն էվվէլ, միլլէթ տախի պիր իբի սէօզիմիզ օրուպ, պու տէֆա անլէրին իֆատասինէ միւ-սարատաթ իտէրիզ։

Օն պէշ սէնէ ադտէմ, եանի 1852 տէ պու զազէթայը իհտատ իթ-տիսիմիզտէ, պիրի աշիքեար վէ պիրի տէրուենիմիզտէ մահֆուզ իբի ֆէքրիմ-զիզ վար ըսը։ Աշիքեարտա օլան, միլ-լէթիմիզին իբի գրամընատա տախի կէ-րէք Իրմէնճէյէ վէ կէրէք էճնէպլի-լիսանլարընա աշնա օլմայանլարտա խայր-խահանէ պիր խըզմէթ իտիպ, վու-զուտմը ճիհանտէն վէ զազէթա մուհասսէնաթընտան անլէրի մահ-բուտ իթմէմէքտի, պու խըզմէթի բէք տէ պիր էտնա սիւբէթտէ էտա իթմէյիպ, պու պապտէ միւթէգա-պիլէն թէչէքքիւրէրիմիզ տախի օր-մուշ տուր։

Շիմտի արթըգ վագըթ տրը տէ-րուենիմիզտէ մահֆուզ օլան իքինճի ֆէքրի տախի միլլէթէ պէյան իթմէ-յէ։

1826 տա հէնիզ օն էաշընտա օ-լարագ Վիէննա Ամիթարեան մէկ-թէպինտէ պուլունտուղումուզտա, իլք տէֆա օլարագ պիր բուզ-

նամէ (օրացոյց) էլիմիզէ ալբպ՝, զէյլինտէ վուգուսաթը ճէսիմէյի ճիհանքն խիւլասապէրի սրբասքնտա, իւչ պին սէնէ զարֆքնտա միլէթիմիզ հիւքիմէթինին տէօրթ տէֆա մահվ օլուպ տէվրիպէյնի օգուտուդտա, վէ պուն նէ հիքմէթ տիր տէյի հօճալարմրդա սիվալ իթտիքտէ, ամթալարը մրդին իթթիֆագսրզրդնտան տրբ տէյի ճէվապ պույուրտուրար։ Պու շիքէայէթ հագգ մրբրտը նահագգ մը յրտը օրալարքնը ֆէրգ իթմէյէ հէնիւզ գուտրէթիմ օրմայրզ, շու գատար քի ամթալարքմրդին պու գասալհաթը թաղէ զիհնիմէ օ վագրթ քէնք ֆէնա աքտ խուպ, տահա ֆէնա պիր թէյսիր պրրագտը, խուտուտա էօյլէ պիր վագրթտա քի միլէթիմիզ թէքրար շիգագ վէ միւնաղասէր վարթասքնա կիրիֆթար օրմուշուտու։ (1828–29)

Օ կիւնտէն նիյէթ գօմուշտու մ, կիւն օլուպ միլէթին իշինտէ պիր գարընճա սրբասքնա կէչէպլոխիմ հալտէ միլէթտէն շու իլլէթին ատֆինէ էլիմտէն վէ գուտրէթիմտէն կէլտիի գատար չալրշմայր, վէ օ կիւնտէն տէ պէյնէլ միլէթ շիգագ վէ միւնաղասայէ սէպպէպ օլանլարը քէնտիմ վէ էֆքէարբմա թասպիի պիր տուշմէն ատտ իտէրտիմ։

Իմտի 1852 տէ նասրլ քի տէտիք պու զաղէթայը իհտաս իթտիսիմիզտէ պու իտի իշթէ տէրունիմիզտէ մահֆուզ օլան ֆիքը, եանի պէյնէլ միլէթ հէր շիգագ վէ միւնաղասանրն տէֆինէ, վէ հէր իթթիֆագ վէ իթթիհասրն հաւսուլինէ սայ վէ ղայրէթ իթմէք վէ պունու կիպի թուրթտուղումուզուն սէպպի տախի շու իտի քի, իսթէմէտիք իպթիտատէն միլէթիմիզ իթթիֆագսրզ տրբ տէյի ալէմէ ֆաալ իթմէյէ, իլա եէտի սէքիզ սէնէ զաղէթամրդտա էօյլէ պիր եօղ թուրթտուգ քի, օգույան տայիմա միլէթի պիր կէօրիւրտիւ, վէ զաղէթամրդա շու եա պու թէրաֆ զաղէթասը տրբ տէյէմէզտի։ Էյհամ տրիպլահ օ նուամէրօլար հէնիւզ հէպ մէյտանտա տրբ։

1860 տա, պէյնէլ միլէթ զուհուր իտէն կէրէք Սահմանադրութիւն սէտալարը, կէրէք Մուշտա պիր խաթունուն Գամթոլիք մէզհէպինէ տուխուրի, պիզիմէ, միլէթին էսկի վէ էէնի զաղէթօլարը պէրինտէ չէտիտ միճատէլէրէ վէսկէ օլուտ, քի օ էլինտէն պու կիւնէտէք հալա տէվամ օրունմագտա տրբ։

Միւրատրմրզ օնու աղնաթմագ տէյիլ տիր քի, Ակճմուսյան նէ տէրճէ նահագգ մուամէլէրէր օլուտ, պիզ հիչ պիր վագրթ քէնտիմիզի տիշինէնէրտէն տէյիլիզ, լաքին միլէթիմիզ հէնիւզ պու ուսուրա ասրա հազրը տէյիլ իտի, Սահմանադրութիւն նէ տիր քիմսէնին խասէրի եօղուտու։ ումումինին էֆքէարընա մուվաֆֆագ տէյիլ իտի, հէր քէս Սահմանադրութիւն իսմինի իշլէթտի վագրթ մահվա օ վագրթ սիվալ իտէրտի քինէ տէմէք տիր պու լուղէթ, միլէթին պու հալինի կէօրտիւքտէ անինտ քէշֆ իթտիք քի վագթընտա մուֆիա օլապիլիր պու ուսուլ չիմուլ նամէ (օրացոյց) էլիմիզէ ալբպ՝, զէյլինտէ վուգուսաթը ճէսիմէյի ճիհանքն խիւլասապէրի սրբասքնտա, իւչ պին սէնէ զարֆքնտա միլէթիմիզ հիւքիմէթինին տէօրթ տէֆա մահվ օլուպ տէվրիպէյնի օգուտուդտա, վէ պուն նէ հիքմէթ տիր տէյի հօճալարմրդա սիվալ իթտիքտէ, ամթալարը մրդին իթթիֆագսրզրդնտան տրբ տէյի ճէվապ պույուրտուրար։ Պու շիքէայէթ հագգ մրբրտը նահագգ մը յրտը օրալարքնը ֆէրգ իթմէյէ հէնիւզ գուտրէթիմ օրմայրզ, շու գատար քի ամթալարքմրդին պու գասալհաթը թաղէ զիհնիմէ օ վագրթ քէնք ֆէնա աքտ խուպ, տահա ֆէնա պիր թէյսիր պրրագտը։ խուտուտա էօյլէ պիր վագրթտա քի միլէթիմիզ թէքրար շիգագ վէ միւնաղասէր վարթասքնա կիրիֆթար օրմուշուտու։

Օ կիւնտէն նիյէթ գօմուշտու մ, կիւն օլուպ միլէթին իշինտէ պիր գարընճա սրբասքնա կէչէպլոխիմ հալտէ միլէթտէն շու իլլէթին ատֆինէ էլիմտէն վէ գուտրէթիմտէն կէլտիի գատար չալրշմայր, վէ օ կիւնտէն տէ պէյնէլ միլէթ շիգագ վէ միւնաղասայէ սէպպէպ օլանլարը քէնտիմ վէ էֆքէարբմա թասպիի պիր տուշմէն ատտ իտէրտիմ։

Իմտի 1852 տէ նասրլ քի տէտիք պու զաղէթայը իհտաս իթտիսիմիզտէ պու իտի իշթէ տէրունիմիզտէ մահֆուզ օլան ֆիքը, եանի պէյնէլ միլէթ հէր շիգագ վէ միւնաղասանրն տէֆինէ, վէ հէր իթթիֆագ վէ իթթիհասրն հաւսուլինէ սայ վէ ղայրէթ իթմէք վէ պունու կիպի թուրթտուղումուզուն սէպպի տախի շու իտի քի, իսթէմէտիք իպթիտատէն միլէթիմիզ իթթիֆագսրզ տրբ տէյի ալէմէ ֆաալ իթմէյէ, իլա եէտի սէքիզ սէնէ զաղէթամրդտա էօյլէ պիր եօղ թուրթտուգ քի, օգույան տայիմա միլէթի պիր կէօրիւրտիւ, վէ զաղէթամրդա շու եա պու թէրաֆ զաղէթասը տրբ տէյէմէզտի։ Էյհամ տրիպլահ օ նուամէրօլար հէնիւզ հէպ մէյտանտա տրբ։

1860 տա, պէյնէլ միլէթ զուհուր իտէն կէրէք Սահմանադրութիւն սէտալարը, կէրէք Մուշտա պիր խաթունուն Գամթոլիք մէզհէպինէ տուխուրի, պիզիմէ, միլէթին էսկի վէ էէնի զաղէթօլարը պէրինտէ չէտիտ միճատէլէրէ վէսկէ օլուտ, քի օ էլինտէն պու կիւնէտէք հալա տէվամ օրունմագտա տրբ։

Միւրատրմրզ օնու աղնաթմագ տէյիլ տիր քի, Ակճմուսյան նէ տէրճէ նահագգ մուամէլէրէր օլուտ, պիզ հիչ պիր վագրթ քէնտիմիզի տիշինէնէրտէն տէյիլիզ, լաքին միլէթիմիզ հէնիւզ պու ուսուրա ասրա հազրը տէյիլ իտի, Սահմանադրութիւն նէ տիր քիմսէնին խասէրի եօղուտու։ ումումինին էֆքէարընա մուվաֆֆագ տէյիլ իտի, հէր քէս Սահմանադրութիւն իսմինի իշլէթտի վագրթ մահվա օ վագրթ սիվալ իտէրտի քինէ տէմէք տիր պու լուղէթ, միլէթին պու հալինի կէօրտիւքտէ անինտ քէշֆ իթտիք քի վագթընտա մուֆիա օլապիլիր պու ուսուլ չիմուլ քիւլիսէն մուդիրը օլաճագտը, վէ միլէթէ էէնիսէն էէնիսէ շիգագ վէ միւնաղասա գաբուլարը աչրլաճագտը։ Նիյէթիմիզ իսկ, նասրլ քի եօղարտա պիքր իթտիք, պու մագուլէ շիգագ վէ միւնաղասթա տայմա գարշը կէլմէքտի։ Պէտտախթլրզրմրզտան քէշֆիմիզ քէք թամ չրգտը, քեաշքի չրգմայրտը, պիզ պուլնտան իֆթիխարտ իտէնկէրտէն տէյիլիզ։ լաքին Սահմանադրութիւն իսմի զուհուր իթտիսի կիւնտէն, խ–արեալ վէ ը–ա–ղրեալ իսմիլէրի տախի պէրապէր զուհուր իթտի։ իշթէ պիր էպէտի շիգագ թօխտմա, պու թօխտմանն զէհիրի հէր եէրտէ միւշահէտէ օլունտու։ բայթախթտա, շէհրլէրտէ գատապարտա, վէ քէօյլէրտէ, գօնաղլարտա, հվլէրտէ վէ օպալարտա միլէթին իբի ֆրրդա օլտուզու աշիքեար նիւմայան օլտու։ վէ նիհայէթ միլէթ Պապլրն գուլէսի ճէմիյէթինէ պէնզէյիպ վէ քիմսէ քիմսէնին տէտիսինի աղնայամայրզ, Սահմանադրութիւնտա ճիմի մահվ օլուպ եաբընդ իսմի դալտը։

Պու մահալտէ շունու տախի պիլմէլի քի, իթթիֆագ սրաբգ եալընդ մուպայէնէթը էֆքեարտա տէյիլ տիր, մուպայէնէթը էֆքեար հէր միլէթտէ վար, շու ֆէրգ իլէ քի, ախէր միլէթլէրտէ մուպայինլէր եան եանա եա պիր պիրինէ դարշը տուրտպիլիրլէր, պիզտէ իսկ պիրի մութլագա օ պիրինի մահվ իթմէյի տիր։ իմտի ի-քի թէրաֆ նէ տէրէճէյէտէք պիրի պիրինին մահվընա եիւրիւտիւ ուզուն օլուր պուրատա նագլ իթմէք, պունու պրրագրրզ միլէթին թէվարիխինէ, շու գատար քի, եօղարտան աչաղա նէ պէօյիք վէ նէ քիւչիք մէճլիսլէրտէ, պիր մատտէ ի-չիւն օլուն իթթիֆագ վագի օլամայրզ, Սահմանադրութիւն թապիաթը իլէ մահվ օլտու։ վէ միլէթ իւչ պէշ սէնէ պօշ վագրթ զայպ իթտի, իշթէ պու իտի իպթիտատէն պէրու Սահմանադրութիւնա գարշը տուրմամրդին սէպպի, պրրագալրմ իտտաա վէ նէֆսանիյէթինէ օրթատա օլան պիր թագրմ շամթաթալարը, շէնլիքլէրի վէ սէնէվիլէրի։ շիւպհէսիզ պու պուշնարը հիչ պիրի գալմտէն պիր սէվինճ ալամէթլէրի տէյիլ իտի, իպու Սահմանադրութիւնը իսթէմէյէնլէրէ եախտա խաւարեալարա պիր նէֆսանիյէթ։ օլան լագրրարլար, օգունան նուրթգլար, չաղրրլան թիւրքլէր, պաղրրլան կեցցէլէր պունա աշիքեար պիր իսպաթ տրբ։

Պունան ասրա կէլսի Լրրուսա զէմ մատտէսի։ պունտա տախի պիրլէր միլէթճէ պիր պէօյիք շիգագ թէհլիքէսի կէօրիւպ, էէնիլէրէ գարշը հեյէթը ասլիէնին մուհաֆաղասընը իսթիհսապ իթտիք։ պիր ախրայէթլու զաթ, Խաթրիբլնի տէր իւհտէ իթմէմիշ օլտա, Խիւտա պիրիր մէսէլէ նէրէլէրտէ գարար վէրճէքտի։ պիր զաթն պէօյիք պիր ատաթադրը, միլէթի պէօյիք պիր մուխտարատան գուրթարտը։ Պունա թէհլիք քիւր իթմէլիկ։

Միլէթ զաղէթալէրինէ վէ պունլարա թէրաֆկիր օլանլարա շիրին կէօրինմէմիշին պիր սէպպի տախի, պունլարրն բուհանի կիւրուհինի վէ բուհասայը միլէթի պիրա շերմ իւ հիճապ ֆաալ վէ զիմմ իթմէյէրինէ գարշը կէրմիշ իսի։ Պու ֆասրլ, բուհանի եա տիւնէվի կիւրուհինտէ հասապէլ լինանկէթ կէօրիւլէն պիր գուսուր եա պիր գասահաթըն ֆասլը տէյիլ տի, պէօյլէ օլմուշ օլսա, քիմ նէ տէյէպիլիրտի։ Պու ֆասրլ իլա բուհանի վէ տիւնէվի մէանէտ տարանը էանի պունլարտան խաարեալ տէնէլէն կիւրուհու թագրմը իլէ պէտնամ իսիւպ, էլէրինտէն հիւքիմէթի տիւշիւրմէք իչիւն իսի։ նէ զաման քի այնը գուսուրլարրն տահիսի օլուպ, ֆագաթ վազրարընտա, Հայաստան Հայաստան։ Սահմանադրութիւն Սահմանադրութիւն։ ազատութիւն ազատութիւն պաղրրանլար, կէօյլէրէ չրգաբրրարլար, վէ Կաթողիկոսուզուն, Բաթրիքլխին վէ հէր բուհանի մէնէտանն պունլարա վէրիլմէսի իլթիզամ օլունուրտու։ Պաշգա նէ հարաքէթ միլէթի պունտան պիատէ պիր շիգագ մուխաթաբասընա իլգա իտէպիլիրտի։ վէ քիմ ատաղ միլէթէ պունտան պիատէ պիր տիւշմէնլիք իտէպիլիրտի։ Պաղէր պունա տա էդ ճան իւ տիլ գարշը կէլտիք վէ պու տա հիսատրզ սէպէպլէրլէ։ Բուհանիէէն վէ տիւնէվին մէնէտտարլար, օ պիր թէրաֆքն զէմմ իթտիքի մէնէտտարլար, օ պիր թէրաֆքն կէօզիւնիւն նուրու վէ մուպարէք քիմսէլէր իտի։ չօղունուտտա միլէթէ պէօյիք պէօյիք էմէքլէրի վէ միլէթտէ պէօյիք պէօյիք էսէրլէրի հէնիւզ մէյտանտա իտի, քիմ բաղը օլուրտու պունլարը տէֆ իտիպ, հէր մէանէտի էէնի չրգմա, վէ նամիւմ վէ միլէթէ հիչ պիր էսէր վէ էմէքլէրի օրմայան քիմսէլէրէ թէսլիմ իթմէյէ։ քիմսէ, վէ իսպաթը տա մէյտանտա, չիւնքի պու կիւնքի կիւն հէմէն էքսէրի բուհանի մէնէտլէրէ վէ, օ զէմմ վէ ֆասլ օլան փիրգսրսրրն էլինտէ տիր։ պրրագալրմ բուհասայա օլան հագարաթը, վէ լանկաթի ալթուն եիւքիւ է։ ։ ։ քլէր թէսամկէ օրմալարընը, վէ պու տա էօյլէ զաթլար վէ եա օ զաթլարրն զատէկէտանը հագգրնտա քի, շիմտիքի ալիմէրին սէլէֆլէրի ֆարէ տէլքի պին ալթընա քէօշէ պուճաղ սագլանտրգլարը հալտէ, պունլար ճանէն վէ մալէն մէյտանա չրգրզ։ քիկիսէլէր եաբտրմրշլար վէ տօնամթմրշլար, մէկէմէպլէր իհտաս վէ թէզլէրն իսկէմիշլէր, խայրաթխանէլէր թէշքիլ խլէմիշլէր, վէ ֆուգարայա օլան սրյանէթլէրի հատտ իւ հիսապա կէլմէմիշ։ էլհասրլ միլէթի թէրմիլ պիր հիսէթտէ սէլէֆտէն խալէֆէ թէսլիմ իտէպիլմիշլէր։ տմմա պունլարրն իչինտէ պիր գաչ տա ուշրունսուզ վէ միւրթէքիպ քիմսէլէր զուհուր իթմիշմիշ։ նէրէտէ օրմամրշ տրբ պու։ էն զիատէ միւթէմէտտին վէ մամուր միլէթլէրտէ տախի հալա պու հալ մէվճուտ տէյիլ մի տիր։ քիմ տէյէպիպիր քի, էնէրգամրը միլէթլէրտէ տէ եաշրնրզ էնագիլէր բուհանի մէնէտլէրէ վէ էն ագլալրրար տիւնէվի մէանէտլէրէ կէչէր։ մատտէ զաթտա մը տրբ, եօղտա նիզամտա մը։ Իշթէ պու մագուլէ էէնիլիքլէր միլէթի տէյիլ եաբրճը իլա երգրճը վէ գաբրշրրճը ուսուլէր օլտուզունտան, պիզէր տայիմա գաբշը կէմիշլզ վէ օլ վէճհ իլէ տէ պիպմ պպպը ադալրա չիրքին կէօրիւնմէքտէյիզ։ Պաբմ ֆասլ իթտիքլէրի զաթլարրն էէրինէ բուհանիէն վէ տիւնէվիտէն ատամրար էէթիշտիրէ իտիլէր, պունու վատ իտէրլէր, լաքին գօլայ հէյ մի տիր պու։ բագամ էլիմիզտէ պունուն միւշքիլաթընը իսպաթ իտէլիմ։

Վ էնէտիկ վէ Վ իէննա մանանթբրարընը պիր նումունէ իթթիֆագ իթտիսիմիզ հալտէ, շունու պիմէլի քի, մանասթբրա կիտէն մէսէլա պէշ չօճուգտան անճագ պիրիսի բուհպան օլապիլիր, գուսուրու եա եարամագ գօրար, եա իսթիհսատը օրմագ, եա խասթա օլուր վէ կէրի կիտէր։

Պէշ չօճուգտան անճագ պիրիսի բահիպ օլապիլիրսի հալտէ, պու պէշ բահիպտէն տախի անճագ պիրի չէօհրմթի վէ միլէթինէ ֆայիտէլի պիր զաթ օլապիլիր։ չիւնքի քիմինին էօմրիւ եէթիշմէգ, քիմի խասթա օլուր քիմինին ճէբպէղէսի օրմագ, քիմի տէ մանասթբը պուճաղընտա օգուտայա եաղմայա տիւշէր վէ մէյտանա չրգամագ, պու հիսապանագարէն քի, պէօյիք պիր սահիտիկ տիր։ Վ էնէտիկ վէ Վ իէննա մանանթբրարընը, վէ իհթիմալ տրբ Լ իբանան մանանթբրը վէ Ամերիկարիօ տախի, ատատ տէյեճէք պիր ատատ հասրլ իթմէք իչիւն պիր պիրի իւզերինէ ադալրի եիրմի պէշ ատատ մասրաֆը չէբմէլի տիրլէր։ պունու տա պէր թէրաֆ ի տէլիմ։ ճիւմլէյէ մանիւմ օլան Մուրատեան վէ Ռաֆայէլեան վարժարանլար, շիմտիկտէք ադալրի իւչ եիւզ չօճուգ թէրպիսէ իթմիշլէր վէ վէթանրարընա կէօնտէրմիշլէր տիր, պու իւչ եիւզ չօճուգտան թէրպիսինէ ադալրի պիր միլիոն ֆրանգ ստրֆ օլունմուշ տուր։ պու իւչ եիւզ էօշէ գաչ չակիտա միլէթինէ, վէ թանրընա եա ֆամիլիատընա ֆայտէլիս պիր ատատ օլմուշ տուր, վէ հէր պիրինին մալի գաչա օլմուշ տուր, պիլինէլիր հիսապ իթտին։ Լուրքանքն կէօրէյինտէ, վէ էն մուհթաշամ մանասթբրար վէ մէկթէպլէրտէ պէօյլէ ատատ էէթիշիրտէ պու բարարտա նասրլ օլուր, գօ օգույան ադբլրը զաթ հիւքմ իթտին։ պիրիմ էէնիլէր իսկ էօյլէ զանն իտէրլեր քի, պիր իբի բուհանի վէ տիւնէվի մէկթէպլէր աչրլորը կիպլի հէմէն էբթէսի կիւնիւ բուհանիէրտէ, Իմատատէրլեր, Շնորհալիէր վէ Լամբրօնացիէր պուլաճագլար, վէ տիւնէվիլէրտէ տէ Լրիսատտէրլեր, Պզատանլար վէ սայրը ֆէյլէսօֆլար, օ սէպպէպտէն շիմտիքի էլտէ պուրանանրը տախի. էէզիլ բրսվայ իթմէյէ չալրշրրլար։ Միլէթ պիր քէրրէ պիր թէրպիսէ էօլունա կիրին տէ օ վագրթ աղնաշրրը թէրպիսէնին մալի գաչա օլտուզունու, վէ գաչա օլաճագրնը, վէ օ վագրթ պէյ։ քիմ պունուն էօյլէ չօճուգ օյունճագը պիր շէյ օլմատրզնը ֆէհմ իտէրլէր։

Կէլելիմ շիմտի խասթախանէ մատտէսինէ, միլէթին բաթրիքխանէսի իլէ պէրապէր խասթախանէսի տախի կէչէնտէ պիր զաթ էլինէ միւսթագիլին թէպլիմ օլունտուզու հալտէ, պունուն էօյուզ պիր ուսուլ վէ պաշա չրգմաղ պիր իշ օլտուզունտան մատտա, միլէթէ պիր շիգագ վէ միւնաղասա տա պունտան զուհուր իտէճէյինի ըտտա պիպիրսէքտէ, նասրլ քի տէտիք սիւրէր շէյ օլմատրզնը տա պիլոխիմիզտէն ասլա սէս ճրգարմատրգ։

Լէրիւտէ պու զաթ պիր հիւքիւմէթ հէյէթի քէսպ խուպ, պէօյիք պէօյիք թասպիրլէր գուսանտրզը հալտէ։ եանի ֆիլան չէյէ Դէլրբի իթթիսինի, ֆիլան զաթը Վէրի մ–Ռլգ նասպ իթտիսինի, վէ պու պէօյիք։ ուբքէր արասքնտա իբի թահթա բարչաղնտան պիր արասրա չալթարրմրշ օլտուզունու տախի միլէթէ պիր պէօյիք վուգուսաթ կիպի զաղէթա վասթաը իլէ թէպշիր իթտիսինի եաղրը վէ պասրը կէօրտիւքտէ, արթրդ քէնտիմիզի Թուրթամատրգ վէ պիր իբի լագրրը գօնտուրտու գ, քի մանասրրը հէնիւզ չօգ լագրը աղնայամրշ տրբ, անինտ իւզերինտէ միւթէատտտա հիւճիւմէր օլտու վէ տահա տա օլուճագ տրբ, նէ հագգրզ հիւճիւմէր, նէ ուֆուգի քէլամար, օգույանրը հիւքմ իթտին։ պունուն իւզերինէ ֆարզ օլտու պիրէ իշին լիչ ալ տրբը պիր ուսթալրգտան ի-պարէթ օլտուզունու մէյտանա գօյմագ, վէ պունուն տա խրզանտա գատրրրզ։ (1)

Պաֆիսի Էլճէ× Ա՝էճմուսյան

Տիւնէ Ռէլիգրաֆիր։

Ֆիւրէնը 30 հիւրմէթլու։ Ալեամ։

Դրարը պիր էմրի իւզերինէ, Ի-թալիա սաքերի Թոմա հուտուտինի թէճավուզ իտիպ, Բաբա Թօփրաղընտա պիր գաչ մէվգի թուրթմուշլար տրբ։

(1) Պիզ պու մուպահասապարը տէյիլ պիր մուճասէլէ հասրլ իթմէք իլա թէպրիսի պիմէթ իչիւն եաղմագտա օլտուզունտան, պիր ճէվապ վերէն օլտուզու հալտէ օհա տա պիր շէյ տէյէմէյիպ։ Ֆագաթ հիմդին խէ թէքմիլ մուպահասամրզը օգուտմազտան ճէվապտէ միւարասթ օլտուճմաճրզը խասէթէն նիյաղ իտէրիզ։ միւճքին տէյիլ իսկ հէր քէս եէնէ քէնտի բէյինէ սահիպ տիր։

— Բրուսիա սէֆիրի միւսիւ Կոլ-ցուն, Ֆրանսայ խարիճիսէ նազիրը Մուրիսէյէ, Բրուսիա տէվլէթի Իթալիա իլէրլինէ գարըշմայաճագ տէ-միշ օլտուղունու, Բրուսիանին միւ-թէպէր պիր զաղէթասը եալանա չը-գարիը։

Բարիս 31 Հոկտեմբեր.

Իթալիա ասքէրլինին Ռոմա թօփրա-ղընա կիրմէսինէն պիր միւնաղաա հասրլ օլաճագ տէյի գօրգուլույօր։

— Ֆրանսանին իւչ պէյիւք զաղէ-թասը, Իթալիա ասքէրլինին Ռոմա մէ-մալէքինէ կիրմէսինի, մուհաֆազայը սուլհու սալահա գարշը պէյիւք պիր մուխաթարա ատտ իսէրլէր։

Իթալիա ասքէրինին պու վէճհ իլէ Ռոմա թօփրաղընա կիրմէսի իչիւն Ֆրանսա տէվլէթինին բրօթէսթօ իլ-սէճէյինտէն տախի գօրգուլուր։

— Աւսթրիա խարիճիսէ նազիրը, միւսիւ Պայսթ եաբրն Լօնտրայա կիտէճէք տիր։

— Կիրիտ մուհասէրէսի իչիւն տէվ-լէթը Ամիէնին Լօնտրատա մուպայէա իթտիսի, տէօրթ օճաղլը վէ զայէթ չապուգ եիւրիւր Ռօղինա նամ վաքօր Ամիթանէյէ կէլմիշ տիր։

Տիւնքի կիւն Պէյօղլունատա Թօփրա-նըպ տաղրլան միլէթ մէճլիսիմիզին թաֆսիլատը ահվալի պիղղարուր կէ-լէճէք հաֆթայա գալը։

ԻՏՕՆԱԹՄԲՈՒԹԻՒՆ

ՀԱՆԴԻՍԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ

ՀԱՅՈՑ ՈՒՂՂԱՓԱՌԱՑ

ԱՆՏՈՆԻ ՊԵՏՐՈՍԻ ԻՆՆԵՐՈՐԴԻ

ՊԱՏՐԻԱՐՔՈՒ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՑ

ՆՈՒԱԳ

Զայն հնչեաց շէփորէից յայերս յափանց Տիփերի,
Դղրդեցան լերինք և դաշտք մինչ ի Մասիս ալևոր.
Դալարադեղ ձորք և անտառք կրկնեն փողոցն արձագանք,
Յաւէժհարսունք առ Եփրատաւ զարթեան ընդ ձայնն անսովոր։
Աքքանաղեան դրոհին ծնունդք, ձայն տուք հարսին աւետիս,
Որ մենաւոր ձեռն 'ի ծնօտի՝ 'ի բարակոյս շրմաց՝
Աչք 'ի յերկինս՝ սիրտն 'ի յաղերս՝ շարժել զգուութն անմահին.
Այրիացեալ համակ 'ի թուխս զորդիսն ողբայ տարադնայ։
Օն արի կանգնեաց 'ի վեր Եկեղեցի՛դ հայկազանց,
Ահա փեսայդ գայ սիրատարփ առ զսևաթոյր քօղդ 'ի բաց,
Ըզսիրասուն ժողովէ նա զորդիսդ 'ի գոգ մայրենի,
Ըզմեայլ մոլորութեանն՝ այս նոր Արև փարատեաց։
Ող քեզ երգեմ, ովք Հայր Հոգւոց, Դու ջահ վառեալ երկնալոյս,
Անտեսելոյ առաքեցար Ազգիս երկրորդ լոյս հոգւոց.
Տացեն երկինք աջ օգնական Քոյին խնամոցդ հայրենի,
Վայրավաքին որդւոց ցրուեալ՝ 'ի Կեփայեան գալ 'ի ծոց։
Ձեմ ես Մուսայ և ոչ գուշակն Սիբիլլայ ի Դաբիր.
Այլ Հոգին՝ որք 'ի փաթուրն՝ թէ յիս շնչէ սրբասէր,
Տեսանել տայ ինձ խրախոյս՝ ընդ հուպ զորդիսն Հայկայ,
Համերամ գալ ժողովիլ ընդ քոյ յարկաւգ անձանուէր։
Օ՛ որ զընորհք քեզ կալցի, Պիսա, քաջի հովանին դու պատկեր,
Նուիրական հօտս այս փոքրիկ 'ի հայրենեաց տարագիր.
Ի քէն այսօր պճնեալ 'ի զարդ փառաւորի յիւր գլլուխ,
Կապտեալ երբեմն յանգուիթ ձեռաց կայր մերկ 'ի տուգ վշտակիր։
Ցնծութեան է օրքս, Հայր, խնդամբ ընդ փառսդ անկապուտ,
Խնդան ընդ մեզ գորովագութ և հաբք և մարք ընդ սրբոյս.
Հալածեալք անգրթաբար 'ի դիւաշունչ մահանաց,
Թողեալ զոսկերս յերկիր օտար, ճշմարտութեան 'ի վկայս։
Խնդա՛ և դու, եկ 'ի շիրմէդ ով Հայր հարանց Մխիթար,
Այսօր է զոր արար տէր, եկ ցնծացուք ծափաձայն,
Եհաս ահա քրտանց քոյոց հունձ վաստակոցդ 'ի կատար.
Գոչեա՛ կեցցե՛ս հոգևո՛ր Տէր, կեցցե՛ս Անտոն յաւիտեան։

Ի Բերայ · 1867 Օգոստ · 9

Հ. Ա. Պ. Վ.

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Ամսոյս 25 ին Ղորէքչաբթի օրը Տեառն Կոմիտասայ Պահանային նա-հատակութեան օրը ըլլալով, նոյն օրը առաւօտեան ժամը չորսու կէսին, Ա-մենապատիւ Գերերջանիկ Հոգեւոր Տեառն ներկայութեամբ, Ընտիր-պատիւ Հաճեան Դեր Յովհաննէս Կեսարիոյ Ազգեպիսկոպոսը, 'ի պա-տիւ Երանելւոյն՝ Հանդիսաւոր Զայ-նաւոր Պատարագ պիտի մատուցանէ, Սամաթիոյ Ընտրատ Յղութեան Ե-կեղեցւոյն մէջ. եւ եռքը ըստ սովո-րութեան ոտնախմբութեան հանդէ-սը. Ընոր նուիրական շիրմին վրայ պիտի կատարուի։

Հեռաւոր տեղեաց երթեւեկու թիւնը դիւրացնելու համար, մասնա-ւոր ընդարձակ շոգենաւ մը սահմա-նուած է որն որ նոյն օրը առաւօտ-եան ժամը 3 ին, Կամուրջէն ելնելով դէպ ի Սամաթիա պիտի չուէ, իսկ երեկոյեան ժամը 10 ին կամուրջ պիտի վերադառնայ։

Ուստի կը յուսանք որ Բարեպաշտ ժողովուրդը իր ներկայութեամբ, աս հանդիսութիւնները պատուելու կը բարեհաճի։

Սամաթիա.

18 Հոկտեմբեր 1867

ՀՈԳԱԲԱՐՁՈՒՔ

ՍԱՄԱԹԻՈՅ ԵԿԵՂԵՑԻՈՅՆ

Ա.Օ.Գ

Կը ծանուցանեմ մեծարգոյ հասա-րակութեան որ թէ գուրսի գավա-ռաց և թէ Պոլսոյ մէջ լեզուագի-տութեան դասատուի վաճառատան գրագրութեան, Երաժշտի, տան վար-ժապետութեան, կառավարչի, և ու-րիշ որ և իցէ պաշտօնէի և կամ գիր գիտցող ծառայի պէտք ունեցող ան-ձինք, կրնան թէ թղթակցութեամբ և թէ ներկայացմամբ այսպիսի անձեր մեզմէ պահանջել. միայն գուրսի գա-ւառաց համար ուղղուներն պէտք է Պոլսոյ մէջ մէկը ցըցնեն որպէս զի ա-նոր միջոցաւ դասատուութեան վստա-հին ամենայն կերպով նոյն գործին ձեռնամուխ ըլլալ։

1867 · Հոկտեմբեր 18 Մէրճան.

Զարշըսը թիւ 53

Պէրվէթ Մուրգարեան

ԻԼԱՆԱԹ

Իսկիւտարատա Մէլամբէրատա վագը օրուպ, սապրդ Լթմէքճի պաշը հօ-ճա խաչիկին մուԹասարրըֆ օրտու-զի, պիր պապ խանէ իլէ, գարշու-սընտա վագը պիր գրԹա պաղէ, վէ եինէ մահալը մէզբիւրտէ մէրդում խաչիկին մուԹասարրըֆ օրտուզու պիր գրԹա պաղ տէրուենինտէ պու-լունան քէօչք իլէ, հիւքիւմէթ Թէ-րաֆինտան մէզատէ չըգարըլմըշ օր-մազէ, Թալիպ օլանլարըն Իսկիւ-տարատա մուգիմ, միւնասի Նէճիպ աղայէ միւրաճաաթ իլէմէլէրի հիւ-քիւմէթ Թէրաֆինտան Թէպշիր գը-լընը։

Ֆիլ 2 ըճէմէթ սէնէ 1284

Դ.Ը

Իմարաթը ամիրէ տէ Թրպէս օրու-նան ֆօտուլալար իչիւն, միւԹահիւ-տիւ Թէրաֆինտան արընան տագիգին միւտաէթի միւնդազկէ օլարագ, սէք-սէն իւչԹըշրինի սանիսի իպԹիտաբին-տան իԹիպարէն, շէրաԹի վէ ուսուլ վէճհ իլէ միւնագասա իհսալէսի իճ-րա օրունաճաղընտան, իշպու ըճէպի շէրիֆին տէօրտունճիւ վէնիշէմպէ. վէ սէրիղնճի փաղար իրԹէսի, վէ օն պիրինճի բէնիշէմպէ կիւնէրի իճրաի միւնագասասընա Թալիպ օլան Թիւճ-ճարըն, Լիվգաֆը Հիւմայուն ԹէվԹիշ մէճլիսինէ միւրաճաաթ իպտիդայի։ Ֆիլ զուբրբ ըճէպ սէնէ 1284

Մահմուտ բաշա պաշընտա Գալ-ճըլար խանըն գարշըսընտա 341 Ն° իլէ մուրագգամ տիւքքեանտա մուգիմ, Ռէրուբիէր հօճա Պեպուհ միւշԹէ-բիլէրինէ շու վէճհ իլէ իլան իտէր։

Թրքաշ ֆիյաԹլարընը Թէնղիլ իԹ-միշ օրուպ, հաֆԹատա պիր տէֆա Թրքաշ օրան 12, իքի տէֆա Թրքաշ օ-րան 20 վէ 3 տէֆա Թրքաշ օրան 30 ղուրուշ պէրգ վէրճէք վէ տպտանԹ օրմայան եալընրդ պիր տէֆա իչիւն 3 ղուրուշ տուր։

Մումայիլէյհ զէնտաԹընտա մա-հիր վէ ֆիյաԹլար էհվէն օրտուզուն-տան, միւշԹէրիլէրին Թէշրիֆէ բաղ-պէԹ պույուրմալէրինի Թէմէնիի ի-տէր։

ՂալաԹատա Լիւքսէք գալընրըմ եօգուշունտա Ռօսսի ջարսուսու տէ-րունինտէ 10 Ն° իլէ մուրագգամ, Լ-կինեան Ընտոն վէ Տրվազ օղլու Պօ-ղոս աղալարըն մաղազասընտա, Շիր-քէԹը խայրիսէ վաքօր գումբարիա-սընին հիւսէյէրի, ալընրպ սաԹըլ-մագտա օրտուզունու, մումայիլէյհ Թէրաֆիլէրինտէն խասսէԹէն իլան օ-լունուր։

Օրոյց 1868 Ե Հայոց ԹՎԻ 1837

Տպագրեալ Յիշատակաց ի Վենետիկ Ս. Յակոբեանց

Պա. եէնի Օրայայ զայէԹ Թէ-միշ պասրլը աղբր վէ խաֆիֆ զարիֆ-ճէ պաղլը հէր Լրմէնի բիԹապճը լարընտա սաԹըլմագտա տըր։

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՕՐԱՑՈՅՑ

1868 Բոռանին Թրիպոսի

Թիւրքճէան Թապխանէսինէ պա-սըլմըշ քէպիր վէ Թասվիրլի ֆիյ 50 փր.

Թէզալիք ուֆագ պոյու վէ Թաս-վիրսիզ օլարագ 30 փր.

ՍիԹանէտէ Լրմէնի քիԹապճը-լարըն ճիւմլէսինտէ սաԹըլըր։

ԶԱՒԻՐԷ 21 ԹՐՔՐԻՆԻ ԻՎԼԻԼ		Ղուրուշ
Թաղան Արնաւուտ	քիլ	· — ·
Իսմիրլի	»	39—04
Քէօսէհինճէ	»	· — ·
Թումէկի Պուլչըգ սէրԹ	»	33— ·
Սոֆի գըզըլճա	»	32— ·
Իպրսիլ գըրնօվ	»	33—34
Իսմայիլ	»	· — ·
Վարնա գըրնօվ	»	32—33
Պուրղաղ գըրնօվ	»	33—34
Պուլչըգ գըրնօվ	»	32—33
Գօգօրօղ Գալաս	»	· — ·
Աբրա	»	17—18
Մէվճուտաթ 5000		—

ԷՄԹԱԱՑԻ ՏԱԽԻԼԻՑԷ 21 ԹՐՔՐԻՆԻ ԻՎԼԻԼ		
Յիֆթիէ Էնդարէ		30—31
» Վան		19—20
Ճէհրի Գայսէրի		14—
» Էնգաֆ		14—
Բամուկ Ատանա		7
Աճիմ Կուրճի խէրսոնԹ		6—6½
Եաբանտ Անատօլու քիլի		— 5½
» » Եէդ անմը.		10— 11
Ագիօն		220—
Մաճը սկամ		—11
Բիթրէ Եաբրաք		24—26
Սալէպ		14—15
Բէյշի Տէրսի Թիւրկ		10—
Պա. Մօսուլ		24—25
ԷՄԹԱԱՑԻ ԵՃՆԷՊԻՑԷ 21 ԹՐՔՐԻՆԻ ԻՎԼԻԼ		
ՔԷԼԼԷ ՎԷ ԹՕՋ ՇԷԿԷՐ		Ղուրուշ
Ինկիլիզ բրիմօ 6—10 լիպրա գանԹար		
Օլանտա սեպրու 6-10 լիպրա	»	· · ·
Ամէրիկա 8	»	· · ·
Ֆրանսէզ	»	265—275
Ինկիլիզ Թօզ	»	230—235
Օլանտա էքսԹրա	»	230—235
» պիրինճի	»	220—222
» իքինճի	»	220— ·
» իւչիւնճիւ	»	216—218
Ֆրանսէզ	»	216—218
ՏԷՄԻՐ Ինկիլիզ չէչիլմա սեօրԹ քէօչէ Եուվալագ	»	68—70
» եարմա	»	74—75
» սաճ չէչիմ իլէ	»	115—120
» չէմպէք	»	95—105
Գաւաճ	»	700— ·
Գուրճուն Ինկիլիզ Ֆրանսէզ	»	145—150
Զեւիրէ պիր պըՀըր 0 սանտըգ	»	165—170
Սաֆրա Մարսիլիա չէչիմ	»	158— ·
Մօր պագամ	»	51—52
ՍանթամարԹա	»	—
Զաճը գըզարը	»	35— 50
Հաղ Ինկիլիզ	»	65— 70
Գաֆէվէ Գաբա ֆինօ	%	900— ·
» Իքինճի	»	830—840
» Իւչիւնճիւ	»	700—740
Զիվէտ Ինկիլիզ	»	100—130
Գըրմըզ	»	50—65
Պիպեր Լօնտրա Մարսիլիա	»	5½—5¾
ՆըՀաՏը Ինկիլիզ	»	6 — ·
Թէնէքէ + Նշան չէքմէ սանտըգ	»	315—320
Ռօմ Ամերիգա	1 գալ.	10½—11
» Ինկիլիզ	»	9— 9½

ՄԷՃՄՈՒԱՑԸ ՀԱՎԱՏԻՍ

ՄԷՃՄՈՒՐԼԱՐԸՆԸՆ ԻՍՄ ՎԷ ՄԱՀԱԼԼԷՐՈՒ

ԱՍԻԹԱՆԷ · Պէօրիք Եէնի խանտա Թիւլկինճեան Յովակիմ։
ԱՏՄԱՆԱ · Բալամուտ օղլու Յակոբ աղա։
ԱՖԻՕՆ ԳԱՐԱ ՀԻՍԱՐ · Կարապետեան Վարդա
ԷԿԻՆ · Թարագճեան Յովսէփ աղա։
ԷՆԳԱՓԷ · Սիմէօր ճիօվանի Լէճոնտրի։
ԷՍԿԻՇԷՀԻՐ · Ոսկեան Էնգարէի Կարապետ աղա։
ԷՏԻՐՆԷ · Յակոբեան Արքին աղա Գալալ։
ԵՒԶՈՒՄ · Շապանեան Գրիգոր էֆէնտի։
ԹԻՖԹԻՐՏԱՂ · ԹրԱՊՈՒԶԱՆ · Մանէլեան Պետրոս աղա։
ԻԶՄԻՐ · Թէստէրճիյան Ս · Ստեփան աղա։
ԻԶՆԻՄԻՏ · Գ · Տ · Թ · Գասպարեան։
ՀԱԼԷՊ · Յ · Ս · Բուրքճեանօֆ։
ՄԱՐԱՇ · Մուրատան Գէորգ էֆէնտի
ՊԻԼԻՃԻԿ · Տէրգաս իլի օղլու Պէտրոս աղա։
ՊՐՈՒՍԱ · Նալբանեան հաճիպօղլու աղա։
ՎԱՐՆԱ · Հաճի Կարապետ օղլու Յովհաննէս աղա։
ՎԻԼԿՆԱ · Զըրաճը Վիլկն աղա։
ՔԷՕԹԱՀԵԱ · Լիւլէճեան Ընտան աղա։

ՍԻՒԼԼԻՖԻ ԴԱՀԷԹԱ

ՅՈՎՍԷՓ ՎԱՐԴԱՆԵԱՆ

ԳԱԼՕԹԱՑՈՅ ԵՐՄԷՆԻ ՔԻԼԻՍԷՍԻ ՍՕԳԱՅԸ Ն° 47

Յ. ՄԻՒՀԷՆՏԻՍԵԱՆ ԹԱՊԽԱՆԷՍԻՆՏԷ